

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆՆԵՐ ԿՈՐԻՒՆԻ ՇՈՒՐՉ

Բ.

ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ ԵՒ ԿՈՐԻՒՆ

(Ծար.)

Բայց Ագաթի բանաքաղին Կորիւնէ ըլրտծ գտաներ, շնորհօքն Աստուծոյ, ճերձաւոր կենաց բանաքաղութեանց ամենէն անպատեհը եւ ամենէն անձունին է հետեւեալը զոր երկու անգամ օրինակած է, ճէկ անգամ յառաջաբանին մէջ, եւ երկրորդ անգամ վերջաբանին մէջ, որ խորհիլ կուտայ թէ յառաջաբանը ու վերջաբանը տարբեր տեսներ կցուած կցկցուած են:

Կորիւն

Իսկ բարեացապատին Վահանայ, յանկարծահաս կենաց ամենեցուն լիներ որ՝ աշխարհածնիւն՝ հայրինեաց սեպհական որդի գտեալ՝ շնորհօքն Քրիստոսի Աստուծոյ ճերոյ՝ ճերձաւոր կենակից վայելեր, եւ զի ըստ օրինակի գրելոցս առ ի մէնջ հարքն ի կատարումն դարձան:

Ոչ եթէ ի հին համբաւուց տեղեկացեալ եւ մատենագրեալ դայս գրեցաք, այլ որոց մեք իսկ ականատես եղեալ կերպարանացն եւ առընթերակաց հոգեւրական դործոց, եւ լսող շնորհապատուծ վարդապետութեանն, եւ նոցին արքանեակ ըստ աւտուրանական հրամանացն Ոչ սուտապատումն եղեալ առ ի ճերոյ բանից զիօրեն խմոյ կարգեցաք, ևայն:

Ագաթ. (Յուջբն. Էջ 18)

Իսկ բարեացապարան Տրդատ յանկարծահաս (տպեալ յանկարծակամ որուն ուղղումը ըլրած եմ Հ. Ա. ի մէջ) կենացն ասպնջական ցանկալի (այս երկու բառերը յաւելուած բանաքաղէն) ամենեցունցն լիներ որ աշխարհածնունդ հայրենեաց որդի

գտաներ, շնորհօքն Աստուծոյ, ճերձաւոր կենաց վայելեր:

Եւ արդ, բանզի ըստ օրինակի գրելոցս առ ի մէնջ, ոչ եթէ ի հին համբաւուց տեղեկացեալք մատենագրել, այլ մեզէն իսկ ականատես կերպարանացն եւ առընթերակաց հոգեւորական դործոցն, եւ լսող (տպեալ՝ լուսաւոր) շնորհապատում վարդապետութեան, գեր ի վերոյ ամենեցունցն՝ շնորհովան Աստուծոյ՝ յարգեցաւ: Որ առեալ թագաւորին զամենեսեան աստուածակարդ լծոյն հնագանեցուածներ:

Ագաթ. ի բանաքաղած այս հատուածին առաջին ճասախն մէջ յատակ մտաղրութեան արժանի է, Կորիւնի նախաղասութեան ճը սկիզբը շաղկապէ ճը կած ճակարայաձեւ շաղկապէ ճը անմիջապէս հետեւող անունը սեռական հոլով զնել՝ փոխանակ ուղղականի: «Իսկ բարեացապարտին Վահանայ» զոր Ագաթ. ուղղական հոլովի կը վոխէ՝ և իսկ բարեացապարտն Տրդատ»: Առաջին ճեւը Կորիւնի սեպհական է, եւ հինգ անգամ դործածած է «Վարք Մաշթոցի»ին մէջ, թէպէտ կայ գործածուած ճէկ անգամ Բիւղանդի մէջ, եւ ճէկ անգամ «Յամախապատում»ի մէջ՝ նախաղասութեան սկիզբը սեռական անուն ճը, որ՝ իբրեւ թէ ուղղական հոլով ըլլար՝ տէրրայի է յաջորդող զիմաւոր բային, կարծես, զամաստով:

«Իսկ վասն Վահանայ», զալով Վահանին՝ եթէ ուրիշ բաղմաթիւ նշաններ գոյութիւն չունենային, սեռականէն ուղղականի այս փոփո-

խութիւնը կը բաւէր ապացուցանել թէ Ազաթ.ի գուղանման հաստածներուն գրսղը Կորիւն ինքը չի կրնար եղած ըլլաբ:

Յատուկ ճառարութեան արժանի է Ազաթ.ի հաստածն մէջ «լսող շնորհապատում վարդապետութեանն»ին յաջորդող երկու նախադասութիւններուն «գեր ի վերայ ամենեցունցն՝ շնորհովն Աստուծոյ յարգեցաւ», եւ որ առեալ թագաւորին, ևլն.» բոլորովին անկապակից ըլլալը թէ՝ իրարու հետ եւ թէ՛ նախընթաց հաստածն հետ — կատարեալ կարկտան ձը:

Օրինակներ Կորիւնէ:

1. Իսկ այսը երանելոյ... ոչ ըստ այնմ օրինակի որ անդն գործեցան, այլ ինքն իւրով լցեալ հոգեւոր ծխիթարութեածք (փոխանակ ևսկ երանելիս այս»ի):

2. Ցայնժամ իշխանին Ցաշրացւոց՝ առն պատուականի եւ աստուծասիրի... ի ձեռն տայր նմացանձն ամենայն գաւառովն իւրով, (փոխանակ «իշխանին», ևլն.):

3. «Այլ սրբոյն Պաւլոսի, չորեքտասանեքուծք թղթովք պատճէ զիւր առաքելակիցս եւ նիզակակիցս, եւ ուրախակիցս իւր տանէ, (փոխանակ «Առըրն Պաւլոս, ևլն.):

4. «Իսկ Պաւլոսի, ի մտի եղեալ եր շիջուցանել (տպեալ՝ տրջեցուցանել) զքրիստոսադիր կարգացն պայծառութիւն, անօթ ընտրութեան անուանեալ (Քրիստո), անուանակիր յաշխարհի՝ իւրոյ սքանչելի անուանն առնէ» (Հոս Պաւլոսի սեռականը կրկին ձեւափուլթիւն կը կրէ, նախ տէր բայի կ'ըլլայ յաջորդող առաջին բային, եւ յետոյ սեռի իննիիր երկրորդ բային (անուանեալ) եւ երրորդին (առնէ):

5. «Այլ վասն վրէժագործ ժողովրդեանն. . տիրաբրուժք՝ իւրեանցակուռ ձուլածուին երկիր պագանէին, եւ զնորին Հրամանաբերն սրտառուչ սըրտաբեկ կացուցին»: (Հոս փոխանակ միւս օրինակներուն պէս՝ «այլ վրէժագործ ժողովրդեանն» ըսերու, առանց գեղչուծի՛ «այլ վասն» զրած է, որ յայտ կը բերէ թէ ի՞նչ մտքով առնելու է սեռականը, լուելեայն «վասն» իմանալու է զառտ ձ):

Մէկ օրինակ «Յաճախապատում»է (Ճառ. Բ.):

«Դոյնօրինակ եւ Յոյնք... երախտաւորացն եւ

մաերմիցն՝ պարզեւոք եւ մեծարանոք սպատուեն, իսկ զանօրէնս եւ դանշնազանդս... պատուհասիւք եւ պատճովք եւ դառն նեղութեամբք նեղին, (փոխանակ «զերախտաւորս եւ զմետերիմ»):

Մէկ Օրինակ Ազաթ.է

Որպէս եւ հայրապետին Յակոբայ. ըստ յայտնութեան եղելոցն առ նա, միանգամայն իսկ ի միջի իննէր հրեշտակալուռն բանակաց» (փոխանակ «Հայրապետն Յակոբ»):

Մէկ օրինակ Բիւզանդէ (Գ. Ի. Էջ 52)

«Զօրն գարանակալ զնոսա յիւրաքանչիւր բաղմականի ի վերայ հասեալք ըմբռնէին, եւ վահանակակ շեշտառորացն, պատէին զթագաւորն Տիրան» (փոխանակ «Եւ վահանակակ շերտաւորքն»):

Ցայտնի է վերագրեաներէն թէ ոճ՝ մը որ արդէն ցանցաւորէն կիրարկուած է ուրիշ մատենագիրներու մէջ, Կորիւն իրեն սեպհական ըրած եւ յաճախակի գործածած է: Սակայն զժբախտաբար մեր բանասէլները մտտղութիւն չընելով ասոր, անտեղի ուղղումներ առաջարկած են, եւ ոմանք բոլորովին վրիպած են նախադասութեան բուն իմաստէն, կամ միին ու անհասկնալի հոչակած են (Գարագաշ, նորայր, ինչպէս եւ Փրոֆ. Աղոնց, որ այս պատճառով «իսկ բարեացապարտին Վահանաց, ևլն.» հաստածը սիալ մեկնած է):

Կորիւն:

Այլ զյաճախագոյնն թողեալ, եւ ի նշանաւոր գիտակացն քաղելով զհամառօսն կարգեցաք, որք ոչ ճիամն մեզ, այլ եւ որ զմատեանս (սիալ տրպուած զմատեանսն) ընթեռնուն՝ յայտնի է: Քանզի չէաք իսկ հանդուրժողք զամենայն արարեալսն գտակաւ (տպուած կտակաւ) զիւրաքանչիւրն (կարգել՝ զեղչուած)... որով անցեալ զբազախուռն արգամեօք սրբոյն, առ ի մանրակտիտ առնելոյ՝ զկարեւորացոյնս պատճելոյ. զիանգամանս առացք, ո՛չ ի պատիւ ինչ սրբոցն Աստուծոյ որք ամենազոր եւ կենդանատուր իսաչին ծանուցեալը յարգեցան, ևլն.:

Ազաթ., երկրորդ անգամ բանաքաղած

վերջաբանին մէջ

«Եւ արդ, բանզի ըստ օրինակի գրելոցս առ ի

մէնց ի կատարումն դարձուցից, ոչ եթէ ի հին հաճբաւոց տեղեկացեալ եւ ճատէնազրեալ դայս կարգեցաք այլ որոց մեղէն իսկ ականատես կերպարանացն... եւ նոցին արբանեակք ըստ աւետարանական հրամանացն, ոչ սուտապատում ճարտարախօսեալ առ ի մերոց բանիցն, այլ զշաճախադոյնսն թողեալ եւ ի նշանաւոր զիտակաց քաղելով զհամառուսն կարգեցաք, որք ոչ մեղ միայն, ո՛ թագաւոր՝ (սխալ տպուած, միայնոյ բագաւորաց) այլ յորժամ Քո աւաջին գծատեանդ ընթեռնուցուն՝ յայտնի է, քանդի չէաք իսկ հանդուժող զամենայն արարեալս (սխալ տպուած արարեալ) սրբոցն դուակաւ (սխալ տպուած զիտակաւ) զիւրաքանչիւր նշանակել... Ուստի եւ մեր առեալ հանգոյն ասացաք ոչ ի պատիւ ընտելոց Աստուծոյ որք ամենապարծ եւ կենդանատուր խաչին ծանուցեալք յարգեցան, եւն:

Մտաղրութիւն պէտք է ընել Կորիւնի «ոչ սուտապատումն եղնալ առ ի մերոց բանից զիօրէն իմոյ կարգեցաք նախադասութեան մէջ ստորագծեալ զիօրէն իմոյ Ազաթ.ի բանաքաղին դուրս ձգելը, որ Կորիւնի միայն կը պատշաճէր, իր հոգեւոր հայրը նկատելով իր ուսուցիչը Մաշթոցը, իսկ անյարձար Տրդատի ինքնակոչ ժամանակադրին քարտուղարին:

Ազաթանգեղոսի բանաքաղին ճուծած փոփոխութիւնները. — Կորիւն կ'ըսէ՝ «որո՞ք ոչ միայն մեղի այլ այս ճատեանը կարդացողներուն յայտնի են», բանաքաղը անյարձար կերպով կ'ըսէ՝ «ոչ միայն մեղի, այլ երբ, ո՛վ Տրդատ, այս ճատեանը քու առջիդ կարդան, յայտնի է»: Կորիւն պատշաճորէն կ'ըսէ անցնելով Մաշթոցի եւ Սահակի բարձախուն արգասիքներուն վրայէն, կարեւորագոյնները պաամելու համար՝ ամբողջին հանգամաներ (կերպարանբը) տուինք. անյարձար եւ անկապ կ'ըսէ բանաքաղը՝ «ուստի եւ մենք առնելով հանգոյն ըստինք»: Մտաղրութիւն նաեւ Կորիւնի «ի պատիւ ինչ սրբոցն»ը (Մաշթոցի եւ Սահակայ) բանաքաղին կողմէ. «ի պատիւ ընտրելոց»ի անպատեհ փոխուիլը:

Դարձեալ, բանաքաղի կողմէ անհասկացողութեամբ փոխ առածք այլափախելուն, աղջատելուն գերազանց օրինակ ծըն է Կորիւնի «իսկ բարեացապարտին Վահանայ»ով սկսող հատուծին (ցարդ բանասէրներէ մթին, անիմանալի դատուած, կամ

սխալ հասկցուած) բանաքաղութիւնը Կորիւնի ըստինին իմաստը սակայն, անլուծանելի չէ, եթէ Կորիւնի մտքին որոքը առած ըլլայ բանասէրը:

Կորիւն կ'ըսէ «իսկ բարեաց պատճառ Վահանականի (Հազարապետ Հայաստանի եւ աշակերտ Մաշթոցի) յանկարծ (անկարծելի կերպով) կը հասնէր (յօնութիւն, զեղչեալ, ինչպէս Կորիւն ինքը ունի «իրաց ինչ օպտակարաց եկեղեցեաց կողմանցն այնոցիկ հասանել յօնականութիւն) այն ամենուն կենաց որ Հայաստան աշխարհի հոգեւոր վերաճնութեամբ Ա. Հայրերուն Մաշթոցի եւ Սահակի սեպ-հական որդի դառնալով՝ շնորհոքն Քրիստոսի, մերձաւոր՝ կենակից (զոյդ մը հոմանիշ, ինչպէս Եգիկի ալ ունի գործածած Դ. Թ. «ցուցանի թէ ոչ օտարասի ոք էր... այլ մերձաւոր՝ դարձանիշ» նաև Ազաթ., էջ 203, «Սատուծոյ բարերարութեանն արարչութեանն ընտանի եւ մերձաւոր լինիցի» կը վայելէր (յանձին Վահանայ), մանաւանդ զի մեր զրածին պէս, Ա. Հայրերը վախճանեցան: «Կենակից»ով Կորիւն կ'իմանայ հոգեւոր կեանքի կցորդ:

Այս մեր պայծառօրէն բացարած իմաստը չհասկնալով խեղաթիւրած են Գարագաշ, Էծին, Փրաֆ. Ազաթ (այս վերջինը Ազաթ.ի մուծած ասպիճական բառը «հիւրը» մեկնելով եւլն.) և հետեւուցեր են Վահանի մահը, եւ հանդերձեալ աշխարհի մէջ հիւր լինելը «սուրբերուն» (վաւերական ընդունելով սուտ Կորիւնի ներմուծած բառը): Բայց աւելի զարմանալին այն է որ ըստ երեւութիւն աշխան կանուխ դրող Ազաթ.ի բանաքաղը իսկ չէ հասկցած Կորիւնի զրածին իմաստը, որովհետեւ:

1. ՕՅԱՆԿԱՐԾԱՀԱՍ կենաց ամենեցուն լինէր»ին մէջ կը մացնէ «կենաց»էն ետքը «ասպնջական ցանկալի» բառերը, որով Տրդատ թագաւոր ցանկալի հիւրընկալ՝ ընդունով կը հանդիսանայ, որո՞ւաշխարհը վերածնող Ա. Հայրերուն (ինչո՞ւ յոդնակի—Ա. Քրիտոր մէկ էր, եւ եղակի պէտք էր) որդի զարձող ամենուն: Որքան ալ բարեպաշտ թագաւոր ըլլար Տրդատ, հազիւ կընար այդ ամենուն հիւրընկալի՝ ընդունովի դեր ստանձնել Մինչդեռ Վահանայ Ամատունի: Հազար որ Հազարապետ էր — վերատեսուց Հայաստանի ամբողջ զիւղօրէից, շինականութեան, երկրագործութեան, որ Եղիշէի խօսքով «Հայր էր վերակացաւ աշխարհականաց եւ Քրիստոնէից» հասկանալի է որ Հայաստան աշ-

խարհի աւետարաննամբ հոգեւոր վերածնութենէն ետքը (որուն ինքն ալ մասնակից էր Մաշթոցի աշակերտած ըլլալալ) ա'լ աւելի կենակից օգնական դարձանիչ ըլլար ամենուն որ Ս. Հայրերուն հոգեւոր որդիներ կը աւենուին:

2. «Ըշխարհածնիւն» գործիականը որ պատճառաբանական կապ ճը կը դնէ Ս. Հարց որդի դարձաղներուն «աշխարհի ծննդեամբը» կամ «վերածնութեան հետեւանքով» իմաստը տալով, Ազաթ. կը փոխէ «աշխարհածնունդ» — զաշխարհը ծնող՝ ածականին, չհասկնալո՞վ «աշխարհածնիւն» թէ պարզելու մտքով, յայտնի չէ, թէպէտ իրթնութիւն ճը չունի, քանի որ «աշխարհածն» բարդութեան երկրորդ անդամը «ծին» կը նշանակէ նաեւ «ծընունդ», հաւասարապէս արձատ «ծնանել» բային, ինչպէս «քնին» եւ «քննութիւն» «քննել» բային, եւալին:

3. Կորիւնի «մերձաւոր՝ կենակից» դոյդ ճը հոմանիշ գործածելը՝ որուն անթիւ օրինակներ կան մեր հին մատենադրութեան մէջ, Ազաթ. կ'եղծանէ՝ փոխելով «մերձաւոր կենաց»ի, բայց կրնայ շնորհուի թէ ասի գրչագրի սխալ է, եւ թէ Ազաթ.ի հնագոյն օրինակները թերեւս «կենակից» ունէին, եւ ոչ «կենաց»։ Ավական Կորիւնի «Հայրենեաց սեպհական որդի գտեալ մերձաւոր կենաց վայելէր» աւելի քաջակաղմ է քան «որդի գտանէր, մերձաւոր կենաց վայելէր» նուազ կապակից ասցուածքը։

4. Բայց ամենէն զարձանալի չարափոխութիւնը կրած է Կորիւնի «Եւ զի ըստ օրինակի գրելոց առ ի ճէնջ հարքն ի կատարումն դարձան»ը, որ շատ բանաւոր պատճառ ճըն է Վահանի օդնականութեան, պաշտպանութեան եւս առաւել տարածուելուն։ Ազաթ.ի բանաքազը կը կտրէ կ'անջատէ այս վերջաւորող նախադասութիւնը, եւ նոր հաստածի ճը գլուխը կը դնէ բոլորովին անյարիր եւ անկապ կերպով սապէս։

«Եւ արդ, քանզի ըստ օրինակի գրելոց առ ի ճէնջ ի կատարումն դարձուցից, ոչ եթէ ի հին համբաւոց տեղեկացեալ եւ մատենադրեալ զայս կարգեցաք», եւին. ի՞նչ անյարձար անկապ կարկտան՝ «Եւ արդ, որովհետեւ մեր գրածին պէս կը կատարեմ»։ (ի՞նչ կը կատարէ, իր խօսքը, բայց ի՞նչ հարկ այն աւեն աւելցնել «մեր գրածին պէս») ոչ թէ հինորեայ զրոյցներէ տեղեկանալով», ևին։

Հիմա դանք ուրիշ ամենակարեւոր զուգակշիռ

հատուածի ճը քննութեան, որմէ կախուած է ճերհնագոյն եկեղեցական զրբին՝ «Յաձախապատում» կոչուած ճաւերու հաւաքածուին՝ բոն հեղինակը որոշել ծանօթ է արդէն ազգային աւանդութիւնը թէ Լուսաւորչին՝ Ս. Գրիգորի կը պատկանին, եւ այդ անունով տպուած են եւ այդ ճեծ անունին ազգած բովանդակ պատկառանքով դիմում եղած է այդ գրքին։ Սակայն մանրամասն լեզուարանական քննութիւն ճը անվիճաղբեկորէն տարրեր եզրակացութեան ճը կը այդ ճաւերուն—անուն ճը ոչ նուազ ճեծ եւ պատկառելի ամէն հայու համար։

Կարիւն

Ապա զարձեալ յետ այնպիսի առաւել բարձրագոյն վարդապետութեան սկսեալ երանելոյն Մաշթոցի ճառս յաձախագոյնս, դիւրապատումս, շնորհագիրս, բազմազիմիս ի զօրութենէ եւ ի հիւթոյ գրոց ճարգարէականաց, կարգել եւ յօրինել լի ամենայն ճաշակօք աւետարանական հաւատոցն ճըշճարութեան, յորս բազում նմանութիւնս եւ օրինակս ի յանցաւորացս աստի, առաւելագոյն վասն յարութենական յուսոյն առ ի հանդերձեալսն յերիւրեալ կաղմեալ, զի հեշտընկալը եւ զիւրահասոյցք տխմարագունիցն եւ ճարմանական իրօք զբաղեցն լինիցին, առ ի սթափել եւ զարթուցանել եւ հաստահիմն առ ի խոստացեալ աւետիսն քաջութերել։

Ազաթ.

Ապա յետ այնպիսի գործոյ սկսեալ երանելոյն Գրիգորի ճառս յաձախագոյնս, դժուարապատումս, առալիս խորիմացս, զիւրալուրս, յարմարեալ ի զօրութենէ եւ ի հիւթոյ գրոց ճարգարէականաց, լի ամենայն ճաշակօք կարգեալս եւ յարմարեալս աւետարանական հաւատոցն ճշճարութեան Յորս բազում նմանութիւնս եւ օրինակս յանցաւորաց գտանել աստի, առաւել վասն յարութիւնական յուսոյն առ ի հանդերձեալսն յերիւրել, զի հեշտընկալ եւ զիւրահասոյցք տխմարագունիցն եւ ճարմանական իրօք զբաղեցն լինիցին, առ ի սթափել եւ զարթուցանել եւ հաստահիմն առ ի խոստացեալ աւետիսն քաջալերել։

Կորիւնի եւ Ազաթ.ի այս երկու գրեթե համանման հատուածներէն ճէ, կը անտարակոյն միւսէն

ընդօրինակուած է. եւ մենք պիտի ապացուցանենք թէ Ազաթ. է բանաքաղը ասոր մէջ, մէկդի զնելով Ազաթ.ի վերջաբանին մէջ Կորիւնէ բազմաթիւ հասուածներու գրեթէ բառացի բանաքաղութիւնը, յաւելումներով, կարատումներով, տեղափոխութիւններով, որով յաճախ կարկտանի երեւոյթ կ'ընծայէ, մինչ Կորիւն ունի այլ հատուածները պարզ, հետեւական, ձիայար, եւ աներկբայօրէն է բուն սկզբնագիրը: Բայց, քննութեան առնենք այս կարեւոր հատուածը առանձին: Հասուածին միշտ քն է թէ Մաշթոց (զոր Ազաթ. կը փոխէ Ա. Գրիգորի) գրեց շատ ճառեր դիւրապատում, դիւրահասկանալի ամենէն ախճարներուն եւ աշխարհական կեանքով զրադաներուն անգամ, եւ սակայն Ազաթ. դիւրապատումը կը փոխէ դժուարապատումսի, բայց թերեւս առարկուի թէ անհճուտ գրիչի կողմէ ճտած է այս անյարձար բառը, որ կարծէր է թէ դիւրին պատճուածք ճը չի վայեր այնքան մեծ եկեղեցականի ճը, այլ պէտք է «դժուար, խորիմաց» ճառեր ըլլան, ուստի աւելցուցեր է նաև «առակս խորիմաց» առանց ճտաղիր ըլլալու որ այս կերպով՝ աճբողջութեան իմաստին անմիաբան, հակառակող փոփոխութիւն ճը կը ճայնէ: Խոկ ի՞նչ ըստնք քերականական սխալ կազմուածքին Ազաթ.ի մէջ: Կորիւն ուղիղ կը զրէ «սկսեալ երանելոյն Մաշթոցի ճառս... կարգել եւ յօրինել» զոր Ազաթ. կը փոխէ «կարգեալս եւ յարմարեալս»ի: իբրեւ ածական «ճառս»ի:

Բայց այս կերպով մէջտեղը կը մնայ «սկսեալը բառը, անցեալ գերբայ ճը, որուն սովորական է հետեւիլը անորոշ գերբայի ճը, ինչպէս «սկսեալ առնել, ուսուցանել, կարգել, յօրինել» և լին: Դիտելի է նաև Ազաթ.ի հատուածին մէջ «յարմարեալ» բառին տգեղ կրկնութիւնը, գտանել բառին աւելորդ ճուծումը, մինչդեռ Կորիւնի հատուածին մէջ վայելչորէն գեղջուած է, իբր լուելեայն իմանալի, «յորս բազում նմանութիւնն եւ օրինակս» (է տեսանել, կամ է գտանել), եւ Ազաթ.ի բանաքաղը պարտէր, եթէ բայ պիտի մտցնէր, ըսել և գտանել, ոչ թէ գտանել: Դարձեալ. Ազաթ.ի մէջ յերիւրել սխալագիր է, պէտք է լինի «յերիւրեալ» ինչպէս ուղիղ ունի Կորիւն, բայց աս կրնայ համարուի զրչագրի սովորական շփոթութիւն եալ եւ ելի, որուն յաճախ կը հանդիպինք: Սակայն չի կրնար հերքուի թէ Կորիւնի կիրարկած հօմանիշ զսզգ բայերը «յե-

րիւրեալ կաղմեալ» աւելի վայելուչ եւ սսկեղարեան գրութեանց սեփական են քան Ազաթ.ի լոկ «յերիւրեալ»ը, ինչպէս կը աեմնուի «Յաճախսապատում»ի մէջ (որ բայ մեզ, Կորիւնի ուսուցչին զրածն է) «Յօրինին եւ կազմին օգտակար շահիցն փառք» (Ճառ. մ՛լ.):

Ակներեւ է թէ Կորիւնի Մաշթոցի վերադրած «ճառս յաճախսապոյնս, դիւրապատումս»էն եւ Ազաթ.ի բանաքային Ա. Գրիգորի վերադրած «ճառս յաճախսապոյնս, գմուարապատումս»էն ճագում առած է «Յաճախսապատում» տիտղոսը զոր կրող մէկ գիրը միայն ունինք հասած մեղի, եւ առ' Ա. Գրիգորի ընծայուած, որ կը պարունակէ 23 ճառեր կամ աւելի ճշգրիտ կոչումով, հողեւոր խրատականներ, ինչպէս Ե. Պ. Ճառին մէջ հեղինակը ինքն իսկ կոչէ զանոնք «որ ունեցի ականջու լսելոյ, լուիցէ հողեւոր խրատուց» եւ ամէն մէկ ճառի վրայ «Արբոյն Գրիգորի հայոց Լուսաւորչի» վերնագիրը միշտ կը կրկնուի՝ կարծես այդ մեծափառ անունն եւ ափազոսին ազգեցութեամբ խափանելու համար որ եւ է տարակուածք հեղինակին վրայ: Բայց բանասէրներու քով ծանօթ է թէ ո՛րքան կասկածելի վերնագիրներ, հեղինակի վերագրումներ (եւ աւելցնենք յառաջարաններ) կը գտնուին զրչագիրներու մէջ որոնք մեծ ճասամբ յետոյ աւելցուած են կա՛մ անհճութեամբ, կա՛մ կողմնակալ օգտով, կա՛մ զիտուենով, կա՛մ բարեպաշտական կեղծիքով՝ աւելի հաստահիմն հեղինակութիւն տալու համար զրքին:

Ճառերուն պարունակութիւնը արդարեւ կը համապատասխանէ արուած նկարագրին — Ա. Գրիգորի մէջբերումներ, վկայութիւն՝ առատօրէն ցանուած, «յարութեան յոյս», «խոսացեալ աւետիս» յաճախ յեղյեղուած, աշխարհական կեաներէ, զբաղումներէ (արհետաներէ, մանաւանդ երկրագործութենէ) ընտանի օրինակներ՝ հասարակ ժողովրդին ընտելական լեզուով, արդարեւ դիւրահասկանալի եւ ճատէլի կընեն ճառերուն իմաստը ամէնուն:

Ո՛րչափի զարմանալի, անօրինակ զուզաղիպութիւն ճը կ'ըլլար որ թէ՝ Մաշթոց եւ թէ՝ Ա. Գրիգոր ճիշտ նոյն անունով ու նոյն պարունակութեամբ ճառերու գիրք ճը զրած ըլլան: Ուղիղ բանացնութեան համաձայն չէ՝ եղբակացնել թէ միայն մէ՛կ հեղինակ ճը կրնայ ըլլալ այն միայն մէ՛կ զրքին որ հասած է մեղի, կա՛մ Ա. Գրիգոր

կամ Մաշթոց Առաջին հայեցածով, ճեմ կարեւ որութիւն ունի որոշել թէ Կորիւնի աւանդս՝ ծը ժամանակով նախսերէց է թէ Ազաթ. ինը Վերը ցոյց տուինք արդէն՝ երկու յիշատակութեանց բառաքնութեամբ թէ որո՞ւն կը պատկանի առաջնութիւնը — անշուշտ Կորիւնի. Բայց ո՞չ ծիայն մեր ցոյց տուած երեք օրինակները, «յերիւրեալ հազմեալ», «ոթափել եւ զարթուցանել» (ո՞չ գուարացացանել, ինչպէս սխալ ունի Ազաթ. — թերեւս օրինակողի սխալ), «խոստացեալ աւետախն», կը գտնենք «Յաճախապատում» զրքին մէջ, այլ ասոր մէջ կը հանդիպինք այսիսի բացարութեանց եւ պարբերութեանց որոնց արձագանքը կը գտնենք Կորիւնի մէջ, եւ առանց որոնց անլուծելի պիտի մեային Կորիւնի ինչ ինչ դժուարին տեղերը, զոր օրինակ սա նախապատութիւնը «Որում (Յովհաննի) դէպ լիներ .. բազում և ազգի ազգի փորձութեանց և կապանաւոր վշաց մենամարտիկ՝ երկպատական բռնութեանն ի Տիզբոն բազաքի վասն Քրիստոսի համբերել», նախապատութիւն ծը զոր բանասէրներ անհասկանալի դտած են, մանաւանդ ստորագծեալ երկու բառերը, եւ անհասկացողութեան սովորական ապաւէնին ընթանալով «խանգարեալ» համարած են, եւ առաջարկած ուղղել «Երկարմատեան» «Երկապատական» և լու. մինչդեռ զիւրաւ կը լուսաբանուի «Յաճախապատում» (Ճառ. Ե.) «Զարին խաբէցութեանց որ բառ հոգոյ եւ մարմոյ է մարտն բռնացեալ», ուրեմն երկպատական բռնութիւնով Կորիւն կ'իմանայ երկու կողմէն (պատած) կամ երկպատիկ բանութիւն՝ թէ՝ հոգոյ եւ թէ՝ մարմոյ վրայ, զորս կրեց Յովհանն ի Տիզբոն. Քարմեալ Կորիւն կ'ըսէ Մաշթոցի համար «Զմտաւ իսկ ածէր, ըստ տէրունական հասակին, զօր վախճանին» զոր Նորայր չհասկնալով՝ կ'առաջարկէ Տէրունական բառը փոխել ծերունականի, տուանց փոյթ ընելու թէ առաջինը խիստ զործածական է սոկեպարեան գրուաններու մէջ, իսկ երկրորդը բնաւ չափանուած, եւ մանաւանդ թէ «ծերացածածած» զարմով մէջ առաջինը կ'ուզէ ըսել, այլ շատ աւելի բարձր իմաստ մը, այսինքն Տէրունական, որ է Քրիստոսեան կատարելութեան հասակին (չափին) հասած ըլլալով՝ երբեք մտքէն չէր թողուր մահուան օրը, համեմատէ՝ «Հասանել յայր կատարեալ ի չափ հասակի կատարածան Քրիստոսի» (1) եւ մանաւանդ համեմատէ՝

«Յաճախապատում», «Յահ եւ յերկիւղ Ցեառն կըրթել եւ չթողուկ ի մտաց զօր վախճանին» (Ճառ. ՓԹ), ո՞չ ծերութեան հասակի համար ըսուած, այլ բարեկալ հասակի:

Ասոնք եւ գեռ ուրիշ բառերու եւ բացարութեանց նմանութիւններ ցոյց կուտան «Յաճախապատում» ի եւ Կորիւնի «Վարք Մաշթոցինին միջև ուրշ աղերսը, որ շատ բնական է եթէ ընդունուի մեր վարկածը թէ Մաշթոց է զրոյը «Յաճախապատում» ի, յայտնի ըլլալով ուսուցիչէն իր ընտանի աշակերտին զիտակցօրէն կամ անպիտակցօրէն դադուխար, բացարութիւն, բառեր և լին. իւրացնելը եւ գործածելը իր զրութեանց մէջ:

Բայց «Յաճախապատում» զիրքը կը պարունակէ ուրիշ տորեր որոնք կՄաշթոց կը մատնանշէն բացայալորէն Ա. միայն նմանութիւններ մէջ բերուած կը տեսնենք հոն «Գալրոց»ի, եւ «Գիր գալրութեան»ի (Ճառ. Ե.), այլ կը տեսնենք՝ աներկայ Մաշթոցի թարգմանութիւնը եղող Գիրք Առակացէն (որ իր առաջին ձեռնարկին եղաւ՝ գրոց գիւտը կատարելագործելէն անձիշապէս ետքը) յայտնի վերյիշում «Յաճախապատում» ի Ժ. Ճառին մէջ «Իմացուցանէ լողաց դրան հանճարոյ» որ «Գիրք Առակաց»ի առաջին գլխուն առաջին համարին մէջ գտնուած բացարութիւնն է՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զիւրաստ, խմանալ զբանն հաննարոյ» — ո՞չ սովորական բացարութիւնն է Շատ բնական է այս վերյիշումը իր թարգմանած առաջին զրքէն իր մտքին մէջ տպաւորուած մէկ ասացուածին, եթէ ուղիղ է մեր վարկածը թէ Մաշթոց է «Յաճախապատում» ի հեղինակը:

Թերեւս առարկուի թէ «Յաճախապատում» կընայ Մաշթոցի գրչէն ելած ըլլալ, բայց ոչ իր սկզբնապիր, այլ թարգմանութիւն Ա. Գրիգորի յունարէն գրած Ճառերուն, քանի որ Դ. Պոլ զարուն առաջին քառորդին մէջ Ա. Գրիգոր չէր կրնար հայերէն գրած ըլլալ Ճառերու Գայց «Յաճախապատում» զրքին քննութիւնը ամենաղոյզն հետք, նշան, նշմարանք ցոյց չի տար թարգմանութիւն ըլլալու, ինչպէս ակնյայտնի կ'երեւի Բիւզանդի պատմութեան մէջ որուն սկզբնապիրը՝ գէթ ամենամեծ մասածք՝ անշուշտ յունարէն էր:

Բայց աստի, Ա. Գրիգորի հեղինակութիւնը չըլլալուն ուրիշ զօրեղ ապացուց կ'ընծային այն բազմաթիւ աւելի բարեկալ, ուր հեղինակը կ'աւդրէ իր

իսուքը ո՞չ նորագարձ հաւատացեաներու, այլ արդէն վաղուց հաստատուած կրօնի հաւատացեաներու, ինչպէս (Ճառ. Դ.) «Հաւատացելոց սակաւ բանք խրատոց բաւական են» (Ճառ. Ժ.Դ.) «Որպէս ամենայն հաւատացելոց է քաջայտո» (Ճառ. Խ.Բ.) «Որ եւ մեզ աւանդեցաւ այս հոգեւոր երգ» (Ճառ. է.), «Յայտնի է իմաստնոց որբոց որ ունին զդիտութիւն ի գրոց ճարգարէից, առաքելոց եւ վարդապետաց» են. են.».

Ինչ որ մենք այսպէս ապացոյցներով մեւնարկեցինք ցուցընել, արդէն կաւշած են երկու նշանաւոր քննագատներ, վէպէր որ կ'ըսէ այս «Յաձախապատում» գրքին համար՝ «Հաւատացածոյ ծը որ թէեւ հնագոյն հայ եկեղեցական ծատենագրութեան կը վերաբերի, սակայն հեղինակը Գրիգոր Լուսաւորիչ է, այլ թերեւս Մեսրոպ (Մաշթոց): Եսյն կարծիքը կը յայտնէ Ֆէտալը՝ Նիրշլի «Հայախօսութիւն» գրքին մէջ:

Կորիւնի եւ Ագաթանգեղի զուգակշիռ հաստածներուն այս մանր քննութիւնը՝ ըստ մեզ՝ անհրաժեշտ աշխատութիւն մըն էր, ոչ միայն խոլուաբանական հայեցակէտով, ճշգելու համար նախերիցութիւնը՝ հաւատարծութիւնը ազբիւրներու 334էն 443 վաթսուն տարիներու ժամանակաշրջանին պատճութեան համար, որուն մէջ պատահած նշանաւոր գէպֆերը ամենամեծ հետևանքները ունեցան հայ ազգին ճակատազրին եւ նոյն խսկ յարատեւ գոյութեան համար:

Այս քննութենէն ետքը, չենք կարծեր թէ այլ եւս հաստատուն մնայ մեր բանասէրներուն ոմանց ցարդ յայտնած վարկածը, ոմանց բացարձակ համոզումը թէ Կորիւն ինքը զրած կամ թարգմանած ըլլայ Ագաթանգեղոսի այդ հաստածները: Ցիշենք մէկ քանին.—

1. Հ. Այտընեան.— Կարծես Կորիւնի գրչէն ելած է:

2. Հ. Բ. Սարգիսեան.— Կորիւն ինքը թարգմանած է Պագաթանգեղ:

3. Տէր-Միքէլեան.— Կորիւն թարգմանած է Ագաթանգեղոսը:

4. Հ. Գարեգին Զարբշանէլեան.— Ագաթանգեղոս սկզբնագիր երկասիրսթիւն է (ոչ թարգմանութիւն) եւ ասոր (ու թիւզանդի) շատ ընթերցմանը արդիւնք կը սեպենք այն նմանութիւնները որ կան Կորիւնի «Վարք Մաշթոցի»ին մէջ:— Կորիւնի՛ վեր-

յիշումներ, Ագաթանգեղոսի աղճատ, անյարձար, անկապակից, կարկտան, հատուածները, ուր Կորիւնն է պարզ, պատշաճ, կապակից:

5. Նորայր (մասնագէտ Կորիւնի) տարօրինակ ինքնավտահութեամբ կը պատգամէ «Զինի վերութշեալ բանասիրաց ես աւասիկ կուգամ հոչակել զԿորիւն բարգմանիշ Ագաթանգեղի. . ընդարձակ ցուցմանը լնլով դպակասութիւն իմ նախորդաց» են.:

Դժուար է հասկնալ թէ ինչպէս մանաւանդ նորայր որ Կորիւնի եւ Ագաթանգեղի համեմատութեան ձեռնարկած է, վրիտեր է նշճարելէ թէ Ագաթանգեղոսի այդ զուգակշիռ զուգանման հատուածները բանաբազութիւն են Կորիւնէ, անձարակօրէն պատշաճեցուած Ագաթանգեղոսի նիւթին եւ անձերուն (Տրդատի, Ս. Գրիգորի, Թատակէսի, Կոստանդիանոսի) վրայ, անձարակօրէն կարասուած: Եւ քանի որ Ագաթ.ի այդ հատուածները բանաբազութիւն են Կորիւնի Վարքը Մաշթոցի»էն, ուրիմն Ագաթ.ի այդ հատուածները թարգմանութիւն չեն, եւ Կորիւն թարգմանիչ չի կրնար հոչակուիլ Ագաթանգեղոսի: Թողումնը որ եթէ ուզէր Կորիւն թարգմանչի պաշտօնը ստանձնել, իրեն նման յորդարան, պերճալեզու, ստեղծող, նորակերտող հանձար մը երբեք չպիտի անձրիկէր, չքաւորէր ա'յն աստիճան որ այնքան բազմաթիւ տեղեր իր նախկին սկզբնապիր մէկ աշխատասիրսթիւնէն ընդօրինակէր հոս հոն ցան՝ անկապ, անյարիր, կարկտաններ կազմելով, եւ այնքան քիչ ծտաղբութիւն լնելով փոխադրութեանց ձիշա պատշաճելուն: Այսպիսի ենթադրութիւն մը ընել ծայրագոյն թշնամանքն է այդ հոյակապ մատենազրին որ իր ժամանակակից մատենազրիններէն ու անոնց յաջորդներէն անպայման անչափ հիացման առիթ, եւ իրը հիացման գործնական ապացույց՝ ընդօրինակութեան առարկայ եղած է, մինչեւ նարեկացի օրերը:

Յաջորդ յօդուածներով քննութեան պիտի առնուին Բիւզանդի բանաբազութիւնը, եւ յետոյ Խորենացիինը, որ ընկարակօրէն «Ճայրաքաղ» ընելով համերձ Կորիւնէ, ասոր աւանդամէն կարեւոր տարբերաթիւններ եւ անոր հետ անմիաբան նորութիւններ մէջ կը բերէ իրը ստոյգ եւ հաւասարի իրողութիւններ, մինչ իր միակ ազրիւրն է, Կորիւն եւ... իր բեղուն երեւակայութիւնը Խորենացի այս տարբերութեանց եւ նորութեանց առջեւ, մեր նոր պատճագիւնները երկու բին ալ աւանդամին հաւա-

սար արժէք ընծայելով, երկուքէն ալ առած եւ հիւսած են միասին, ստոյգը կեղծին հետ, վաւերականը՝ երեւակայականին հետ, ժամանակակից «առաջնթերակայ» պատճողինը մէկուկէս երկու դար յատոյ գրադինին հետ, թէպէտ սա կը ճզնի ինք զինքն ալ ժամանակակից կամ ժամանակով ճօսաւոր ցուցնել «որպէս լուաք ի հաւատարիծ արանց» հաւաստումով։

Համեմատական քննութիւնը, լուսապայծառ երեւան բերելով Կորիւնի Միւնկ վսաշելի ժամա-

նակակից աղբիւր ըլլալը, անշուշտ մերժել պիտի տայ այն ամէնը որ իրեն ընդդիմաբան են կամ անձիւրան, եւ կասկածելի նկատել տայ իբր նոր, յաւելուածական տեղեկութիւն ներկայացուածը ուրիշներէ։ Մէկ խօսքով, Կորիւն պիտի ստանայ լրիւ այն անդուզական գիրքն ու արժէքը որ միրափի իրեն կը պատկանի։

ԳԱՐԱԿԱԿ ՑԱՏՔԵԵԸՆ

Մահիկոր

ՏԱՐԵՐ ԿԱՊՐԻԷԼ Տ'ԱՆՆՈՒՑԻՈՒՆ

ՈՒԽՏԸ

Բլրէն վար կ'իջնէինք. Ապրիլի իրիկունը կը պարուքէր անսատոները, խոնաւ արծաթածուի անտառները։

Ստուերին մէջ արդէն կ'երգէին սոխակները, եւ մեզ անծանօթ ծաղիկներ իրենց բոյը կը տաձէին, թէեւ աներեւոյթ։

Ան լուռ էր ինչպէս եւ ես լուռ էի. Կարճ միջոց մը կար մեր միջեւ, մեր տկար մարմիններուն միջեւ։ Բայց ոչ այդ բլուրը, ոչ այդ լինը, ոչ հեռաւոր ծովը, ոչ բոցակէզ իրիկունը չունէին այնքան խորունկ վիճեր, որքան այն լրին վիճը որ կար մեր երկուքին միջեւ։ Ո՞վ այդ երկար վայրէջքը բլրէն, մինչ ստուերին մէջ արդէն կ'երգէին սոխակները։

Սպիտակ երկինքը կը ժպտէր. Այդ տիրապետող սպիտակութեան մէջ զանգակի զօղանշիւն մը լսուեցաւ եւ մենք կանգ առինք. Են, (իր այդ շարժումը կը ճնշէ տակաւին իմ լիշովութեանս վրայ) խոնջներով ճակտէն կուրծքը խաչակնեց եւ ներքին աղօթքի բառեր բարձրացան մինչեւ տմոյն շրթները։

Ի՞նչ կը խնդրէր իր աղօթքով, ես եւս այդ լրյախն մէջ յանկարծ բուռն եռանդ մը զգացի եւ իմ խնդրանքս բարձրացաւ դէպի երկինք։

«Ո՞վ Աստուածամայր, ո՞վ մայր զթութեան, այնպէս մը ըրէ՛ որ այլ եւս չիրէ զիս Այլ եւս չիրէ զիս եւ կամ մեռնի։ Վանէ՛ իր հոգին այդ չարաբասիկ սէրը եւ իմ հոգին ալ այս տանջանքը, ո՞վ մայր զթութեան։»

ԻՐԻԿՈՒՆԸ

Կ'արտասուես, դուն որ խոշոր աղուոր աչքերուդ մէջ ունիս հոգիս եւ որուն էութեան մօտ թարուն սիրսս կը բարախէ, ո՞վ դուն, քոյրը Տառապանքի, երեկոյեան քոյրը, իմ Միակս։

Տրամութեան ժամերուս մէջ զիս սփոփելու համար քեզ ստեղծեցի ամենէն մաքուր հիւթով, ո՞վ տեսիլը անեղծանելի, բայց չկըրցայ սփոփել իմ ճշմարիտ արամութիւնս....

ԵՐԱԶՄԸ

Քայլերուս ծայնը չեմ լսեր լրին ծառուղիին մէջ ուր երազը զիս կ'առաջնորդէ։ Լոյսի ու լուռթեան ժամն է, երկինքը մարգարտէ քող մըն է, ամէն կողմ միեւնոյնը։

Իրենց թխաթոյր կատարներով նոճիները կը հասնին այդ երկնքին, անշարժ, անմոռնչ, այլ տիսուր են անոնք, աւելի տիսուր քան գերեզմաննոցի նոճիները։

Երջակայ երկիրը անծանօթ է, գրեթէ անծեւ, բնակուած հնաւմենի խորհրդով մը ուր իմ մտածումս կը կորսուի, քանի կը յառաջանամ լոին ծառուղիէն։

Քայլերուս ծայնը չեմ լսեր իրբեւ թէ ստուեր մը ըլլայի, ստուերի մը նման է իմ ցաւս, կեանքս համակ նման է ստուերի մը, տարտամ, անորոշ, անստոյգ, անանուն...

ԿԱՊՐԻԷԼ Տ'ԱՆՆՈՒՑԻՈՒՆ
Թարգմ. ԱՆԱՅԻՆ